

ԳՈՐԾԻ ՄԱՐԴԻԿ

ՊՈՂԱԿԱՆ ԱՅԱՔԵՐ



Ա.

— Տարեքը, դէմքը, ուստունքը կարեւութիւն չունի. հարո՞ւստ է՝ ան սայինք...

Այն որ այս վճռական խօսքերը կ'արտասանէք, քանիներկու տարեկան աղուոր ազդիկ մընէք, խոշոր սեւ աշեքորդ, հրապուրիչ ու շնորհարի:

Խնդիրը, ինչպէս գուշակեցիք, թևկնածուի մը վրայ էք որ իր ձեռքը կը ինդրէր բարեկամ կնոջ մը միշտորպութեամբ:

Սուաջին անգամ չէք որ տաջարկութիւն մը կ'ըլլար իրեն: Դպրոցէն ելլեւէն ի վեր գրիթէ ամիս չէք անցներ որ այդ տեսակ պատօնական կամ անպաշտօն դիմումներ չըլլային:

Օրինր Սաթենիկ Կերմերնան ամէն ճաշակի յարմար պատառ մըն էք, հարուստ գեղեցիկ, զնուանակի ու ուսաւ, հեռանեարար ամէն տեսակէ ու վիճակ թեկնածուներ ներկայացած էին, բայց ծնողն ու աղջիկը, սորոնք պատճառ մը չէին տեսնար աճապարհուու, դժուարանած եղած էին միշտ և մինչև հիմա ներկայացածներէն լաւագոյնին կը սպասէին որ անշուշտ պիտի չուշանար երեւնալու:

Ճի՞ն տարիէ ի վեր զպրոցական շրջանը աւարտած էր Սաթենիկ ու վկայադիրը առած: Ցաղթական փառակար օր որ եղած էք աղջիկն ու իր ծնողին համար պարզեւարախութեան օրը: Սաթենիկ իր վեց ընկերներուն էետ տաշին մըցանակ ընդունած էք ամէն զասերուն մէջ. «յոյժ քաջալա» աշխարհագործ, թեան, պատմութեան, իմաստափրութեան, փրանսերէնի, հայրէնի, հեռագործի, գաշնակի, ընական գիտութեան և գրանչակի մէջ: Իր ուստումատարք ճանոր «Միքամաներու կազմութիւնը արենակնայն զորութեան մէջ» այնքան ուժգնութեամբ ծափահարուած էք, որչափ միւս վեց ընկերներուն ճանոր ։ Պարզեւարախութեան իրեկունը Սաթենիկի ծնողը ըստանեկան հանդէս մը կազմակերպած էին իրենց ննի-գիւղի ամարանոցին մէջ ուր եկեր հաւաքուեր էին Կերմերեանի ազգական-ներն ու մակրիմերը:

Ճաշէն ետքը, ներկաներու թախանձանքին վրայ, Սաթենիկ ուսքը կը կարգացի էք ու կարգացի էք:

Եղորեկուան ճառը որ կը սկսէր սապէս, ան այսի պայծառ ու անամագ գիշերը մը վերցուցած էք միթէ ձեր աշշերը դէպ ի կապուտակ երկնակամը ուր անթիւ լոյսեր կը պլազան ի ձերին մարգկութիւնը անշուշտ պիտութեան ջան ի ձերին եթիրին մէջ թւ պիտի կորզէ, որ մը, միգույն մաններւ կազմութեան գաղտնիքը զոր նախանձու դիցուհի մը մինչեւ այսօր թափուն կը պահէ: »

— Ապրի՛, բէք աղւոր կը կարգայ կոր, ինեւ, տեսնամ, բած էին միաբերան ներկայ խաթունները, խօսքերնին Սաթենիկի մօր թագուկ յանըմին ուղղելով:

— Պարտու արդէն ինելացի էք աղջիկս, ութիւ տարեկան ձեռքքը ինչ ատյի ջուրի պէտ կը կարգար:

— Անան թագուկ հանրժմ ի՞նչ էք կարգացածը, ականջու քիչ մը ծանր է տի, աղջիկ մը չհամեցցաց, հարցուց զաթսունոց հետաքրքիր պառաւ մը:

— Ի՞նսոր ըսեմ, Դէնսու գանըմ, բիւթիւն երկնքի երլարզներուն մէջ եղած բաներուն վրայ է:

— Վո՞ւյ մի՞ ըսե, կը խենթենամ, պատասխանց պառաւ ուսարագած:

Ներկաներէն մին, — վաճառական մը որ Երանա ճանրորգած ըլլալուն համար պատզափութենէ եւ գրականութենէ հասկանի կը կարծէր, ւ Սաթենիկը ևես վիճաբանութեան մը միւսաւ լուսիրին մէջ ընակիչ զրտուելուն կամ չգտնուելուն մասին: Կամաց կամաց ուրիշներն ալ քաջակերուելով մասնակցիցան վիճաբանութեան, եւ խօսակցութիւնը տեւեց մինչեւ մեկնումի ժամը:

Միայն Սաթենիկի հայրը, Մարկոս էֆէնսի, շխանակեցաւ վիճաբանութեան:

— Բան մըն ալ դուն չըսե՞ս, Մարկոս էֆէնսի, ըսաւ միբոց մը վաճառականը որ եւրոպա ճամփորդած էր:

— Ի՞նչ ըսեմ, ատոնք աղուոր բաներ են, բայց պախալը արաւ մը չի տար:

Մարկոս Կերմերեան «գրական» մարդ մըն էր բարին կատարելացիս սիալ, գետնափարը, զզուելի բանասովիք, Կեանքի մէջ իր պապաւէց միսած էր սարափի մը քով սպասաւորութեամբ: տանըը տարեկան մինչեւ քան տարեկան հասակը Ակնցի գարսեալի մը քով ժամանակ մը չնին ամսականով մը:

իր վարպետին բռլոր աղասոս գործանուութիւններուուն, խարերայ միջոցներուուն, խարդախ հաշիսներուուն նախ հանդիսաւեն, յետոյ կամաց կամաց դործակից նոր էր, իր մէջ ծածկուած խարեւուա սպելու, գողնալու գերազանց յատկութիւնները որոնք «գործի մարդը» կը յատկանչին և Ակնցից սարափին գրաւենեսկին մէջ ձեմ իրենց փիթթուումի ամրուց կատարելուու ժեմաքը զարգացեր էին, վասակաւար հունիքուու ու գիւ որոնց աղբաւլից հորի մը վրայ կ'իշնան :

Օր մըն ալ, մեծկակ խարդախութեան մը մասնակցիէ եաքը սարափին հազար սոկին առածու, Պոլէն անցած էր Դաւաթիա՝ մէյ մըն ալ ետ չգառանլու պայմանով : Ակնցին ի զուր փորձեր էր սակակները պահանջաւ . Մարկոս խարդախութիւնը մէջ ջտեղ հանուլու սպանանաւութեան մէջ ջտեղ իր գրամեակ չկրնալով գապել իր աշակերտին մասին զգացած հավուուք :

—Վա՛ յ շն զաւակի մասածեր էր, սէրսէմ մէկը կ'երեւար, ք'նչ աշքը բաց տպայ է եղեր...

Մարկոս հազար սոկին միացնելով իր մանր մուսր գողութիւններով հաւաքած էր ինպ հարիւր ոսկիին, պենսօկ մը բացած էր ինպինը խանի մէջ՝ որ օր որ կը բարքաւածէր : Մենայունի ժամանակ նոր բարձր մը ինպալար համար, մատածեց ընկերակցութիւն մը կազմել իր նախկին վարպետին հետո Ակնցին մեծ ուրախութեամբ ու խանդախառութեամբ բնուունցաւալք առաջարկութիւնը, եւ ընկերակցութեան պայմանագրութիւնը սուրապրած իրեն կունը յաղթական առուն գարձաւ :

—Ես ալ ասկէ եաքը Ակնցին սարափ Օհանը շըլամ եթէ համար ոսկերու Ակնցինը Մարկոսին քթէն թենին չառնեմ:

Դիմէք թէ ինչ անոնիք համամատութիւններ կ'անէս ուսկուու Ակնցինը մը քավ, նոյն ինչ սարափ շեղած ժամանակ, Վա՛ յ կթէ Մարկոս պարկէշտ մարդ մը եղած ըլլուր :

Դործերը, սակայն, բոլորովին տարբեր ուղղութիւն մը ասին, Մարկոս հրեայ հարուսաս սարափի մը հետ սքանչերի զոր մը կարգադրեց որուն համեմատ հրեան պիտի օնանկամար շատ մը ուրիշներու դրամին հետ կոկորդանցընթալու կը Ակնցինը քամար մը հազար ոսկին՝ որուն կէսու պիտի բանէմք իրեն հետ :

Կարգագրութիւնը յաջողեցաւ, Հայու ու հրեան մաքերու միասուրութեամբ եղած այս հույսակապ խարդախութիւնը, որուն առջիւ հիացիկ

պակուցուածով մատ խածին ժամանակին ամենէն աւելի է զործքի մարդու հոչակուածներն իսկ, այ յն աստիճան մատրատ կատարելու թեամբ գրաւին հանած էր որ օքնածքը գիւնաթափ հանդիպատեն մը լոկ կրցաւ ըլլալ կողոպուածին :

Օհան ազան, գործին գեղեցիկ աթինէն շլացած իբր անշահանդիպի արուոստաէր զոյ մը, գործիէն մոռաս իբր կրած վնասին դառնութիւնը եւ գլուխնեկած փորձանքին համար զինքը մը իմարեկուու եկող բարեկամիք մը ըստա :

—Վեց հազար սոկիս զնաց, բայց հէլլալ ըլլայ, ա՛ չկ օլուսն...

Ենաոյ, հպարտ, գրեթէ լրբենի շշտով մը,

—Իշտ ասանկ աշակերտուեր հասցնելու է էփնտիմ:

Եւ ասրի մը ետքը, Մարկոս էփէստի, որ հիմա տարի հազար սոկիի աէր մէկն էր հրապարակին վրայ ամուսնացաւ: Օհան ազայի աղջկան հետ, երիւու հազար սոկի օժիտ անհելու :

Մեր պատմութիւնը միած ասեն Ազնուաշուրք Մարկոս էփէստի կերմերան արդէն 50—60 հակար սոկիի տէր մէկն էր հրապարակին վրայ ամուսնացաւ: Օհան ազայի աղջկան հետ, երիւու հազար սոկի օժիտ անհելու :

Մեր պատմութիւնը միած ասեն Ազնուաշուրք Մարկոս էփէստի կերմերան արդէն 50—60 հակար սոկիի տէր մէկն է, թագուական խորնքի գանձապետ, հրւանդանոցի հոգարձուու, քաղաքական ժողովի անդամ: Անվիրնէ ի համբաւու կը պայելէ «գործու», «գրաման» մարտու, իր ենթայի տանը, ենիփ-գեղի ամառանոց եւ Ղալաթիս կառուցանել տուած իրանը անդիմարքի ի հեղինակութիւն մը, անպարտի զօրութիւն մը կուտան իր խօսքերուն, իր յայտնած գաղափարներուն, որնք պատպամներու, պէս կ'իշան քերնէն: իր ասենէն ընտանեկան, սիրելի բացարարութիւնն է, որ եւ է բանի մը օտասկաբրութիւնը կամ անօգուտի թիւնութիւնը նամար, պամախը կ'առնէ: կամ «պախալը չ'առներք: Խնչ որ պախալը կ'առնէ օտասկար է, չանաքեր է, խնչացք է, նկատողութեան արդանիք է: Խնչ որ պախալը չ'առներք անօգուտ է, վնասակար է, անփելք է: Պախալը տեսակ մը ծանրաչափ է Մարկոս էփէստի համար, որ ցոյց կուտայ կենաքի մը թնողորդին պիտի պարկանէ հաւասարածորէն:

Օդինակի համար երբոր իր աղջկան շրջանաւարտի ճատիք մասին կ'ըսէ թէ պախալը չ'առներք ասանկ բաներ, վատան կը նամաք ըլլալ որ պախալ մը պիտի զգանուի որ երբորու տայ իր ըստածին:

Օդինակի համար երբոր իր աղջկան շրջանաւարտի ճատիք մասին կ'ըսէ թէ պախալը չ'առներք ասանկ բաներ, վատան կը նամաք ըլլալ որ պախալ մը պիտի զգանուի որ երբորու տայ իր ըստածին:

Թեթեւորէն քննելով՝ գուցէ շատերուն համար համարակ ու զերիթե երեւայ Մարկոս է Քիչնարի զատումներուն այս մասնակը եւ խելացնեանքն ու մաքի Ծնունդնեան զերացանց որինակ մը չընծայէ : Արդ պէտք է ըսենք որ գործի մարզու մը համար միշտ կարծուածին չափ դիւրին չէ մէկէն ի մէկ վճռէլ թէ՝ բնուշ կ'առնէ պահալը ու ի՞նչ չ'առներ : Նատ անգամ զործնական համարուած մարդիկ սիամլիք կ'ընեն այս մասին որ սուզի կը նստի իրենց :

Գործնական համարուած մարդ մը կը ձանձնամ որ աղջկանը զանչակ մը չուզեց զնել պահալը ատանէ բան չառներուն կնկատողութեամբ եւ ասոր համար քանի մը շնորհքով ամուսնական ձեռնարկներ անյաջութեան մատնեց : որովհետեւ պահալը (կամ այս պարագաին աւելի ճիշտ է ըսել պահալին կինը) աղջկատեսի եկող կիներուն բերնովը կը մալար : — Վ'այ մեղայր, բանա մը պիք չունեն սալոնի : Միշտնեալ Մարկոս է Քիչնակ, ոչ ձամարտէն գործնական մարդու հասառութեամբ, աղջիկը շրջանաւարու ըլլալուն պէս 80 ոսկինց գաշնակ մը ծախու ատաւ զոր ժամեկաւոր ձերմակ ծակոյթի մը տակ զենեղեց պահին ճայսար : Պահալը զանչակը կը պահանջէ : Քիչնամաւ չի ներեր որ նօթայի կամ զաշնակահարիկամար դրամ ծախսուի : Անա՛ ինչ որ միւս ողորմիլին չկրցաւ գուշակել եւ ինչ որ Մարկոս է Քիչնակ շատ աղջիկ կունած երև բուն գործի մարզու արժանակը ասոր մէն էր :

Սաթենիկ գիշերօթիկ գպրոցը ձգելով՝ երբ վերադրամ հօրենական տունը, ինքինքը անախործ կերպով տարբեր միջավայրի մը մէջ դատու, որ առջի բերան գրեթէ յուսահատական ապաւորութեւն մը ըրաւ վրան :

Քիչն երեք վերացական աղջիկ մը չէր եղած պարոցին մէջ, այսու հանգերձ միշտ պղտիկ հակում մը ունեցած էր կարգ մը մասնին ու հոգեկան զրազումներու, որոնք հետազնեսէտ զարգացեր էին իր մէջ ընկերուներուն իւ զարդունքներուն քաջակերանքներով : Նախամեծար համարած բանաստեղծներ ունէր որոնց զրածները գոյց կ'ընէր, ջութակի վարժութ իւնները բարեւ, տեսարանները կար որ որոնցի համույթ կը զգար ու վերջալույներ որոնք կրնային ապաւորութիւն գործել իր վրայ, Անսնոց զատ, նոյն խալ խոհանքի ժամանեց իւնները ու որ սոկի երացներ կ'երկներ : Իր փափաքն էր ամուսնանալ երթասարդի մը հետ որ միմիայն զործի մարդ չըլլար, որ ան-

պատճառ խարտեաւ ու միանգամայն ապուոք ըլլար, ու իրեն պէս անզիթերէն գրտնար եւ որուն հետ ճամբրոգութիւն ընէր ատեն աւուն :

Այս չափաւոր գրեթէ պահպանողական վերացականութեամբ շինուած ծրագրով ձգեց Սաթենիկ Հոմ Սքուլը եւ փոխադրուեցաւ վերջնականապէս իր հօր տունը : Բնաւ չկասկածեցաւ այս ամենազօր բանասորին զոյտութեան որ հրն իրեն կը պապսէր եւ որ այդ անմեղ ծրագրը կտոր կտոր պիսի բայսէր, զայն նկատելով իրեն ապատամբական զրօշակ մը հասառուուած կարգուսարքին դէմ :

Հաշիւի չառնուած այդ բնաւուորը Պախալն էր :

Սաթենիկ մէկէն ի մէկ ընդզեկցաւ անոր դէմ, չուզեց գլուխ ծուել անոր ջախճախիչ հեղինակութեան առջեւ : սակայն, « Աղջկիս, ատ բաները պահալը չ'առներ » բանածածը որ Մարգու էֆէնտիի թերնէն իշխալով ծանր : Ծուրք, Ծուշի միօրինակութեամբ՝ կը մաքակուէր իր զպրոցականի գաղաքաները ամէն առթիւ, վերջապէս բնապատեց զինքը պարաւոթիւն խսուովանելուու : Քիչ մը ժամանակ սակայն Սաթենիկ խուլ հակառակութիւն մը պահէց իր յաղթական թշնամիին դէմ : յետոյ կամաց կամաց, ա՛լ բոլորովին տեղի առւաւ, ու օր մըն ալ, գայնակցեցաւ պախալին հետ : Ճիւկի գործնական աղջիկ մըն էր, այսպէս ինչպէս հայութ ու ուղէր որ ըլլար :

Սաթենիկ երեխն կը յիշէր իր սիսալանքի օրերը եւ կը խնդար այն ատենուան ունեցած զարաքարներուն վրայ, ինչպէս կը խնդար իր այն ընկերունեներուն վրայ որոնք յամառած էին կատչած մնալ իրենց զպրոցի վերացականութեան :

Իր գործնական ոգին այնչափ հոչակ էր հանած երեայի ընսանեկան շշանակներուն մէջ որչափ հօրը Սաթենիկ էֆէնտիին :

— Դիմուս քի օօրը քիթէն է իններ, կ'ըսէին տան բարեկամ կիները իր վրայ խօսած ատեննիւն :

Եւ իրենց համար Մարկոս է Քիչնարիին քիթէն իշխալը մնեագոյն վկայականն էր զործնական ոգիի :

Անչն անգամ որ հիւրերու քով Սաթենիկը խօսքը բացաւէր, հայրն ու մայրը նոր դէպիք մը ունէրն իր մասն զատամելու որուն մէջ, հարիւրերորդ անգամ ըլլալով, ցոյց առած էր իր գործնական ոգին :

Հայրը մանաւանդ ափիքերան մնացած էր մօրն ու աղջկանը միջին տեղի ունեցած կուռի մը առթիւ:

Սաթենիկ երբեմն, երբ մայրը մանրուք զըրամի պէտք ունենայ, 20—30 փարս փոխ կուռաւ եղեր ու հաջիւ կը բռնէ: Գումարը 20 դուրուչի հասած ատեն պահանջին է մօրմէն ու անիկա ալ մէջմտիկ մը տուերէ է: Սակայն աղջիկ գոն չէ եղեր, առարկելով թէ ինքը մանրուք տուած է եւ հետեւարա կամ պէտք է որ մայրը մանրուք հասուցանէ եւ կամ 20 դուրուչի տարրերութիւնը, 30 փարայի չափ, աւելցընէ մէջմտիկ էր:

—Ես քեզի 20 դուրուչի մանրուք տուի, մանրու ևք, խափ ալ կը մտնա՞յ կոր, պոտացեր էր Սաթենիկ կամ կարմիր կտրած ու մէջմտիկ էն մօրը երեսին նետելով:

Բայց մայրը չըբանելով, կամ գուցէ չուզելով ըմբռնել ասափի այս հաշիւը, եւ կասկածելով թէ Սաթենիկը գինքը խամբէ կ'ուզէ մորմէր էր վճարել:

—Իրիկունը թող հայրդ գայ տէ, անոր հարցընենք, ըստ էր:

Մարկոս էֆէնաի հիացողական բացագանձութիւններով իրաւունք տուած էր աղջկանը ու ալ չէր կշամար պատմէն այդ մանրուքի տարրերութեան դէպքը:

—Է՞ յ ափէր՞ մ քա իրա՞մ մէջմտիկն ատանկ երեսին նետէ՞ց, կը հարցնէն մօրէ ընդուները խնդալով՝ Սաթենիկին մօրը:

—Հապա՞՛, հապա՞՛, տեսնելու բան էր, անանկ քարկութիւն մը քի կամ կարմիր կտրած աւազ աւազ կը զոռար կոր, փախցայ քի հիւանդ պիտի ըլլայ, կը պատասխանէր յայրը ինքն ալ խնդալով:

Դպրոցը ճգկէն ի վեր բազմաթիւ թեկնածուներ ներկայացած էին ձեռքը ինքնեւու համար, ամենքն ալ մանրակը իր քննութիւններէ ետքը մերժէր էր, իր բրու անսամպատասախան իր կազմած մոտափարին, վերջինը երիտասարդ մըն էր, ծանօթ ընտանիքէ մը, ո՞ր բաւական լաւ պաշտօն մը ունէր Հանրային Պարտուց վարչութեան մէջ եւ մեծ յոյսեր առաջ երթալու, Սաթենիկ սակայն, ինչպէս ատանք մեր պատմութեան սկիզբը, այդ նոր առաջարկութիւնն ալ անընդունելի գտածած էր:

—Ապագային մէջ առաջ պիտի երթայ եղեր ... ատանկ ենթագրական հաշիւներով ամուսութիւն կ'ըլլայ, կը մտածէր, ասկէ զատ

պաշտօնեաները պարապ մարդիկ կ'ըլլան, գործէ չեն հակնար, մինչեւ կոփրդինին պարափի մէջ կը լողան:

Իր բռն մտափարն էր բացարձակապէս սգրի մարդը, վաճառալան, սեղանաւոր կամ վալխառու, այքը բաց, եփուն, շունչանորդի, զիմացինը իսպիր բերող, աջէն ձարէն կրծոն ուսող գործի մարդը:

—Ես հիմակուն դպրոցէ ելած երիտասարդները փառա մը չեն ըներ, կ'ուսէ՛ իր հօրը հիացիկ հաւանութիւններովը քայլակրտութիւն, ամենքն ալ ամուսնանալ կ'ուզեն պաւսդի իրենց կնկան դրամը ուտեն Պաղիկերէն զիտեն եւ զե՞ր, ուսմունք ունեն եղե՛ր, սականի մարդ են եղե՛ր ... պախալը կ'առնէ՞ ստոնք:

Ամուսնութեան համար ներկայացած թեկնածուներուն մէջ հատ մը կարմիր որ լուրջ նկատողութեան առնուած էր իր ու ծնողքին կողմէ: Շապէն-Գաղահիսարցի վաճառական մըն էր որ քանի մը տարիէ ի վեր եկած հաստատած էր իր քաղաքին մէջ եւ տասնընինդ տարրաւան անսատուղ ամուսնութեան մը եւ թաք կորոնցուցած էր կինը: Մանչ զաւակ մը չունենալը իր սրտին մեծազոյն, անզարմանելի ցաւը եղած էր: Ինքն էր նապին-Գաղահիսարցի Սարբարդը գետան գերդաստանին միակ մնացորդը եւ սոսկումով կը մտածէր թէ՛ իր մահուամբ ալ ըրլորդին պիտի մարէր Սարբարդը գերդաստանը որ հարիւր տարիէ ի վեր անընդհանուր երացործէր գաւառին հայ գեւզացիներէ: Անընը բարաքներով վրաթէ պատմական գրամած գափառու ընտանիքի մը անունն էր որ պիտի չընանէր, եւ Մարտորսու ազա չէր կրնար, իր մաքին մէջ սղմեցնել այդ անողոք իրականութիւնը: Այս պամատուց գրեթէ իր կնկան մահուանէն անմիջապէս ետքը գնարուածէր ելած էր նոր ամուսնութիւն մը կը կըն-քելու համար, երբ իր գործերը ստիպած էին զինը թողուլ իր ծննդագլայը եւ զալ Պալիս ուր նորանոր ու անսկնկալ շահերը աղբիւրներ ցայն վերջնականապէս կապած էին:

Փամանակ մը առուտուրի մէջ մոռցած էր Սարբարդը գետան գերդաստանին պապան, յետոյ նորէն գարձեր էր այդ սրտածմիկ մտա-

δορυλιθεών ταπειταινακών ήσηρεντεράθητρος έργη-
ντεραφ, μωατακών θαμώνακ Φορμάθη με αρχήτη με
ανανέτο ήσαρκω πο μέτη φωτανάνθητρούν μαρτω-
φωνώρ εργατζήν κτερερ:

ମୁଣ୍ଡ ପରାମାଣୁକ୍ରମ ମେଧ ଉତ୍ତରାଖଣ୍ଡରେ ଉପରେ
ପରିପ୍ରକଳନ ହାନିଭାବରେ କ୍ଷେତ୍ରରେକାନ ଉପରିକୁ
ଏହିନୀତିକୁ ବେଳେ ମୁଣ୍ଡାଖେତ୍ରରେ କ୍ଷେତ୍ରରେକାନ
କ୍ଷେତ୍ରରେ କ୍ଷେତ୍ରରେ କ୍ଷେତ୍ରରେ କ୍ଷେତ୍ରରେ

Սարըլըշքեան ընտանիքին վերընձիւզման
մասին աւագ կարեւորութիւն ունեցող այդ
հարցը պիտի ջանանք պարզել մեր պահմու-
թեան երկրորդ դիմին մէջ :

ԵՐԱԴԱՐԱՆ ՕՏԵԱՆ

(Gu rni Ani kizhi)

୪୮

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱՉՈՎ ԱԿԻ

1817-1900

$p \neq q$

Հայոց ազգը ընդունակ եղաւ ծննիլու ժմբարակ երկու խոչը մարդ, երկու հանճար. Եղիշանէնէն Ալյանզպիքի և Պետրոս Աղաման: Անէնքիցի է, որ հայիրի մէջ միշտ գոյշ թիւն ու շեցել եւ տաղանդներ տարբեր տեսակի եւ մեծութեան, որոնք գրչի, վրձնիք կամ թեմանան արուեստի չնորութե ընդհանառու տաշաբարթիւն են զրաւու: Եղինակն ապագարգութեառ իրանց ձիքը ցայց տուազ անձինք միշտ անպակաս են եղել, սակայն այդ երկու հականոր անպահութե մի՛ տարօրինակ երեւոյթ առաջարկութե, որ ոչ թէ միայն իրանց հասար ու դղարմենի ազգին փառք ու պարագան եղան, այլ կարող էին նոյն բակ ամէն մի լուսաւորեալ ազգին պատի քերել: Ափոս, Ազամաննա, նա աշխարհի եկամ անծամանակ, այսինքն երկու նրան համար նապատառը հող չկար պատրաստուած: Հայոց ազգը ընթանեց նրա մեծութիւնը, չհասկցաւ նրա նշանակութիւնը, եւ նրա մասնակտը այսպիսի գրասահ գիմակի, որ երբ հայուած էին որս օրիբ անկողնում պատկած, վերջին մուռացկանին հնան կուտանքների ողորմութեան էր պատում «ազգասէր» հայութը: Այս ամօթամի կնիքը անջինջ ու մնաւ, մեռ ապա հնանակութեան:

զըսայ սեր ազգի անկատին :

Այլգաղովաքին երջանիկ մարդ էր : Երջանիկ
էր նախ ի և առաջ այն պատճառաւ որ սաբ-
պուած չէր հայկական նեղ շրջանի մէջ գոր-
ծելու , նոր պատճենոր ան էր .

Ու թէ միանի հայոց մարդկեալ ուստիշան տառ

այլ նույնիսկ թուաստանի լայնածավալ կայս-
րութիւնը մինչեւ այսօք չի ծնել մի երկրորդ
նկարչ . ու իր հաճախք ու շշմարիք է Շնա-
ւասարտէք Արքանամսկուն ու շշմարիք է Շնա-
ւասարտէք ու նեցիր է անուանի եւ ականաւոր
գեղարվեսասագէտներ բայց նորանից ոչ մէկը¹
իսկ այսպիսի առատօքներ չէր վարձարաւած
երկնիքի ասաղզարքուն սուսով եւ բանատ-
ատնօթական ուռուլ ինչպէս ի Տէր հանգուցեաք
ձերունին . ևս նա մեծ ծառայութիւն մտուու-
ցեց ուռական արուեստին . թէ իրար ծնվա-
նիքարչութեան նախանայր եւ թէ ուռասց-
նկարչութեան հետ եւրոպացներին ծանօթաւ
ցընող : Նրանից պատճ ոչ մի առև գեղարվ-
եսաստիչ է քր ձեռնարկին պատկերահանչներ
բանայր արք մտօնն մեծ ջարագներում . ինչ-
պէս Պարիի, Լօնտօն, Հռոմ, Վենետիկի, Վիլորեն-
ցիա, Մարգիդ, եւն : Նա իր ուղղութեամբ ու-
ժանանիք էր . ի որ ժամանակին մեծ անոն ջառ-
ասակեց ամէն սաղ . Բոլոր կրթաբիկաներ միա-
նալ ընդունեցին նրա սազանի մեծութիւն
եւ ինքնուրունութիւն :

Ճշմարիտ է՝ շատ անգամ էլ իրաւացի կերպով պահպանություն էին անյաջող եւ շտագով հակառակած ապակենոներ հրապարակ հանելու մասին և ապակին չէին ուղարկում, որ այդ մարդուն մէջ տարօրինակ կրաք կայ:

Բացի ըստոր անհրաժեշտ յատկութիւններից մեծ արդիական լինենք և համար, ու ոյզէս անահա-
նան աշխատավոր էր բայց խուռ, հնարագիտ եւ
ոտկուն նա ասէր երկարամատեց կենանցի ըն-
թացքում բազմաթիւ սպանչելի գործեր ար-
տարքիր, համարեն բայց ասակն ծովի տեսա-
աններից, որոնք ցրուած են Սպայից կամած
թիվներ եւ նրանք աւ Ամերիկա, Սայց եւ պէտք
ի խոստովառուել, որ կրկնակի բազմաթիւ ան-
դաստար եւ միթրինակ նկարներ են հաղող հա-
մաց, որ իսկապէս ցանկալի չէր, իրեւն ՝ «Տա-
րանիստա» իմ բարձիքով առանձնակարգ էր, բազ-
մասելով եւ բրասական հոչակ վայելող նկարիչ-
ունիք էնեւ, իսկ իրեւն ծովի երգիշ-բանաստեղծ
իշխան էր, Մալագովսկու ամենանրանք աշխա-
տաւութիւններ ի գոտուում են Ռուսաստանի զա-
պան միթրէնիրու մէջ եւ թագաւորացաւննե-
րի պալատներում ներանց թիւում կառ այնպիսի
առանձագրութիւններ, որ ընդհանուր գե-
րարութեան պատմութիւններ են միշտ

ହେଲ୍‌ମାର୍କେଟ୍ ଯାନ୍‌ପାରାମ୍‌ବିଲ୍ ହାନ୍‌ପ୍ରୋଗ୍ରାମ୍ ଅର୍ଥବ୍ସାରିତ୍ୟରେ
କ୍ଷେତ୍ରଧାରୀଙ୍କ ଦ୍ୱାରା କରାଯାଇଛି । ଏରେ ନୂଆନ୍ ଯାହିଁ ପରିବର୍ତ୍ତଣା ଯାଇଲୁ
ପରାମର୍ଶ କରିବାରେ ଆପଣିଲୁ, ଏହି କାମରୁ କ୍ଷେତ୍ରରେ କ୍ଷେତ୍ରରୁ
ରେ କ୍ଷେତ୍ରବାବୁଙ୍କୁ କ୍ଷେତ୍ରବାବୁଙ୍କୁ କରାଯାଇଲୁ ହେ । କ୍ଷେତ୍ରବାବୁଙ୍କୁ
କ୍ଷେତ୍ରବାବୁଙ୍କୁ କରାଯାଇଲୁ ହେ । କ୍ଷେତ୍ରବାବୁଙ୍କୁ କରାଯାଇଲୁ ହେ । କ୍ଷେତ୍ରବାବୁଙ୍କୁ
କ୍ଷେତ୍ରବାବୁଙ୍କୁ କରାଯାଇଲୁ ହେ । କ୍ଷେତ୍ରବାବୁଙ୍କୁ କରାଯାଇଲୁ ହେ ।

Երբան ասրդ բարօնութիւն էր առ զարդ Ապանձնական սիրում էր իւր ծննդավայր Թէ-ողոսիան և այդ քաղաքի վրայ մեր կրայտիք ունի: Թէ ողոսիա, այդ փոքրիկ աննշան քա-ղաքը յայտնի դարձաւ իւր մեծ, զաւակի շնորհիւ